

## Տ Ա Գ

Ի պատիւ

Ֆերքողութիւնի տիկինն Եւփիմէ Աւետիսեանի  
իր վարանաւոյ գրական գործունեանը

Յոբելեանին առքիւ

Գաղտնի զօրութիւնն անձիր խորհուրդին,  
Էռութեանը մէջ, արեւի նըման,  
Անդիմադրելի հրամանով վերին  
Սուրբ հուրը. վառեց բանաստեղծութեան:

Դուն հասկ մ'ես ոսկի, միշտ կուռ ու պայծառ,  
Խւզարեր մ'ազնիւ հայ լուսեղ երգին,  
Քաղցրարոյր խորքով արծաթ մէկ բուրժառ,  
Գողար երազներու անուշ դարբնուհին:

Մըշտաթբուիչ անխոնչ թրոչունի նըման,  
Դուն որոնեցիր միշտ մէջն անհունին

Կեանըը իսկական, լոյսերու ծորան,  
Հայ խօսքին եղար մէկ վեհ քըրմուհին:  
Թող՝ գեռ քու հոգիդ երկար տարիներ  
Ճոխացնէ տաճարն հայ թրոթուն երդին,  
Ռւ առ' ը մեզ, միշտ տուր անցեալին յուշեր,  
Տուր մեզ նորանը նըւազներ անդին:  
Վաստակիդ առջև իրեւ խոր յարգանք  
Հայ կանանց կողմէ ևս կը խոնարհիմ,  
Մեր վաս զորովին ծաղիկներն համակ  
Նրէր րերելով քու չլիզ քընարին:  
ՆԱԶԵՒԵ ՏԵՐ-ՄԻՔԱՅԼԵԱՆ

## Զ Օ Ն Ե Բ Գ

Ֆերքողութիւն Անայիսին,  
իր յոբելեանին առքիւ

Զբմեռն ի զուր կը սրիոէ ձիւնն ըսպիտակ ձեր ձակտին  
Ու հեւացող ներկային փոթորկումներն հրավառ՝  
Զբոլէժներու տենդագին զահալիժմամբ երբ փրփրին,  
Զեր չուրջ անդորրէ, հանդիստ բոյնի մը պէս

անայլալլ:

Քերթողուհի՛, ձեր ձակտին խաղաղութեան ծիրանին  
Արեւծագի պէս վրձիտ կ'ընէ կեանքի երեկոն,  
Զի ձեր սըրտէն մեղմ երգեր վարդերուն հետ կը ծաղկին  
Ու ձեր շնչուն հըմայքով պահը կ'ըլլայ լուսատօն:

Զեր քընարէն քաղցրալուր իրը արձագանդ կըկնըւած՝  
Ետ կը գտանան մի առ մի հունչ ու մրմունչ հեղաձայն,  
Դարձած գեղօն կամ հըծծիւն, մերթ օրհնաբուր  
քերթըւած,

Անբաւ ծարա՛ւ հայ լեզուին . . . մինչ սիրտն իրեւ  
ինընկաման  
Կը կայծկըլտա՞յ կարօտովն հայ բարբառն ամբակուռ,  
Ուր կը թրթոայ դարէ դար Գողիմնի Քնարն հրաշալուր:

ՄԱՐԴ ԱԹՄԱԾԵԱՆ